

Որչափ աւելի հեռանանք Մտլանտեան ծովէն այնչափ աւելի ցուրտ կը գտնենք տեղական կլիմաները . այսինքն

Փետրուորկ	— 8°, 70	15°, 96	23°, 66
Մոգրուա	— 10°, 22	17°, 55	27°, 77
Խաղան	— 13°, 66	17°, 35	31°, 11
Իրբուցք	— 18°, 88	16°, 00	33°, 88

Այս կերպով որչափ աւելի գէպ 'ի երկրիս ներսերը մտնենք , այնչափ աւելի ցուրտ կը գտնենք , և տաքին ու ցուրտին երկու ծայրերը իրարմէ շատ հեռու : Ուստաստանի ու Մեքզիոյ գրեթէ նոյն լայնութիւնը ունեցող տեղերուն միջահան ջերմութիւնը՝ իրարմէ շատ տարբեր են : Տրուած օրինակները բաւական են ցուցնելու թէ ներքնաշխարհաց կլիմայները շատ տարբերութիւն ունին ծովամերձ տեղեաց կլիմայներէն : Արտապայի հարաւային ու միջին կողմերուն կլիմայից կակզութիւնը կը կախուի՝ նախ իրեն ծովեզերաց ներս ու դուրս ծրագրութենէն , ետքը Միջրկէի մերձաւոր ըլլալէն :

Հ . Ս . Ե



ՀԱՄԱՌՕՏ ԵՐԿՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ :

ԺԲ .

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ .

Անցողական և Երկրորդական ժայռք :

(Շարունակութիւն)

Արին երկրորդական ժայռերուն յուրասեան կազմութենէն կ'ելլեն ձարխտաի տեսակներ , որ անցողականին մէջէն ելածին չափ խոշոր չեն . անկէ զատ ծովային կենդանաբոյսեր , պողիպոզներ , բուստեր , շատը մէկ տեղ միացած ծովու աստղեր ու ծովու սղնիներ : Այն բոյսերն կ'ելլեն նաև թրիասեան ըսուած հողերէն :

Իրասի կրաքարերուն մէջ խիստ շատ բրածոյք կ'ըլլան , մանաւանդ ժժմուկի տեսակներ , որոնց գլխաւորներն կոր

1 Տես հատ . Ժ . երես 363 :

կրիֆթը՝ որ ոստրէի կը նմանի , պէլէֆոսը , ըսուած սրածայր ժժմուկը , ամֆոֆոսը , խոշոր երկբացիկ ժժմուկներ , մանաւանդ սանդր ըսուածը ու ծովու արմաւր . ձկներն ալ բոլոր ծովային են , ինչպէս , (Նթաթաւր ,) ձանմանը ու Կոֆրաիֆոսը :

Այս յուրասեան ու լիասի կազմութեան մէջ ամենէն զարմանալի բանն , իրենց մէջ գտուած վիթխարի սողուններն են . ասոնք կ'երևնայ թէ երկակենցաղ էին , և ծովերու եզերքը ու գետերու բերանները կը բնակէին , վասն զի ցամաքի վրայ բնակելով կերակուր չէին կրնար գտնել . ասոնց մեծութիւնը հիմակուան սողուններուն համեմատութիւն շատ ահուելի բաներ եղած պիտի ըլլան . որոնց գլխաւորներն են Սեծամողէզը , որ գրեթէ հասարակ մողեսի կամ կոկորդիլոսի ձև ունի , 15 կամ 20 մետր մեծութիւն : Սողէզանման որուն գլուխը խիստ պզտիկ , վիզը խիստ երկայն , մարմինը թեփով ծածկած , դրօնի նման չորս լողակ ալ ունի , մարմնոյն երկայնութիւնը 7 կամ 8 մետրոն կը հասնի . աս կենդանւոյն գրեթէ ամբողջ կմախքը Արտապայի շատ կողմերը գտուեցաւ , ինչպէս նաև Փարիզու քովերը : Չկնամողէզ ըսուած սողունը , որուն պոչն ու գլուխը մողէսի նման է , բերնին ծամելիքը ու ակունները կոկորդիլոսի , մարմինը ձկան , կէտի պէս լողակներով . ասոր ալ մեծութիւնը երբեմն ինչուան 25 կամ 30 ոտք կըլլայ : Այնոցմէ զատ իրենց զարմանալի կազմուածքովն ու մեծութեամբը երևելի են Արկրամողէզ , Ռուսամողէզ ու Սեծատամն մողէզ ըսուած սողուններն ու կոկորդիլոսները , որոնց ցեղը հիմա բուրովին կորսուած է : Սերիշ տեսակ

Թուշող սողուն մըն ալ է (վ)եւամասն կամ Թուշագլուխ ըսուածը, որ մեծ ջրջկի կը նմանի, ու խոշորը 15 ոտք կ'ըլլայ. վիզը երկայն, կտուցն ալ շատ մեծ է ու սուր ակուաներ ունի, մարմինը Թեփով պատած, առջի երկու Թեւերն ալ հաստ կաշիով. աս ալ վերիններուն պէս լըճերու մէջ ու գետերու բերան կը բնակի եղեր յուրասեան խաւերուն ձեւացած ատենը: Եւ հրաշարի կենդանեաց կմախքներուն հետ մէկտեղ կը գտուի նաև շատ կուաքար, որն որ նոյն կենդանեաց աւելորդն ըլլալուն տարակոյս չկայ. որոնց մէկ տեսակն ալ է հոսան ըսուածը որ է Թուշոց ծիրտը, որուն անհատում շտեմարանները կը գտուին Փէրուի մօտ հարաւային Սվկիանոսին քանի մը կըղզեաց մէջ: Սողոնց կմախքներուն հետ մէկտեղ կը գտուի նաև կաղմար ըսուած ձկան մեղանի պարիը, հիմակուաններէն շատ մեծ. ասոր մէջի մեղանը նոր բռնուած ձկներէն ելածին պէս աղէկ է ու Թանաքի տեղ կը գործածուի:

Սարին երկրորդական կարգի կոպճի խաւերուն մէջ կը գտուին քանի մը տեսակ կենդանեաց ոտնատեղիք ու հետքեր, ինչպէս են Վերմանիայի ու Սիւցեալ պետութեանց մէջ գտուածները. առջինները չեն գիտցուիր ինչ ցեղ կենդանեաց ըլլալը. բայց ետքինները Թրուշոց ոտքերուն ձեւը ունին ու Թուշագետք կ'ըսուին, ու շատ ցեղ կը բաժնուին. բայց ամէնն ալ կորսուած են: Եւ կարգիս մէջ գտուած են նաև Հերոն, Բրագիլ ու Վաջահալ ըսուած հիմակուան Թուշունները:

Սարին երկրորդական հողերուն մը շակութիւնը ու պտղաբերութիւնը իրենց դիրքէն ու բաղադրութենէն շատ կերպ կը զանազանի. որովհետև որ երբեմն ընդարձակ դաշտի պէս տափարակ կ'ըլլան, երբեմն ալ զառ ՚ի վայր կողեր, երբեմն ալ բուն լեռներ կը ձևանան. բայց ընդհանրապէս լեռ ձեւացած խաւը խատուտիկ կոպիճն ու լիսն է, իսկ յուրասեան Ժայռերը ընդարձակ դաշտեր են, տեղ տեղ բարձր կողերով:

Եւ երկիրներն որ լիսաի կրաքարով

ձեւացած են, սովորաբար բերրի կ'ըլլան, որովհետև աս կրաքարը կարծր ըլլալուն ջուրը բոլորովին չծծեր ու չուծուիր. ուստի անցողական կրաքարերուն յատկութիւնը կ'ունենայ: Իսկ ուր որ կոպիճն ու մարնան շատ է, պակաս կ'ըլլայ պտղաբերութիւնը, բայց զասոնք ալ լաւցընելը դիւրին է:

Իսկ յուրասեան հողերը տարբեր են. շատ անգամ բոլորովին անբեր կ'ըլլան, մանաւանդ ընդարձակ դաշտերը, որոնց մէջ գետեր առուակներ նաև լճացեալ ջուր մ'ալ չգտուիր, հապաքարուտ Ժայռուտ անապատ մը կը նմանին, բոլորովին չորցած ու ցամքած. ասոր պատճառն յուրասեան Ժայռերուն այրերն ու ճեղքուածներն են, որ բոլոր ջուրը նոյն ճեղքերէն կը կորսուի ու առուակ մը չձևանար. և հողուն տակէն անթափանց խաւի մը հասնելով ստորերկրեայ առուներ կը ձևանան. ասոր յայտնի նշանն է, նոյն Ժայռերուն ձորերուն մէջ եղած առատ աղբիւրներն. մէյմը աս պատճառաւ նոյն ձորերն ալ անհամեմատ պտղաբերութիւն մը ունին, մէյմըն ալ որ աս ձորերուս երկու կողերը կրաքարի, աւազի ու քիչ շատ կաւային խաւեր են, որոնց խառնուրդէն լաւ բուսական հող կը ձևանայ: Յուրասեան դաշտերն ալ կրնան արդուացի ջրհորներով պտղաբեր ըլլալ, որովհետև որ ասոնց տակը անվրէպ ստորերկրեայ առուներ կը գտուին, և մանաւանդ ան տեղուանքը որ դարվար դիրք մը ունին ու իրենցմէ տակի խաւը անթափանց է, ու մօտ ձորերը աղբիւրներ կը գտուին:

Գ. Սարին երկրորդական հողը ինչպէս ուրիշ ամէն ջրէ առաջ եկած կարգերը, կոպճէ, կաւէ ու կրաքարէ կը ձևանան որոնք բոլորը մէկէն հիմակուան երկրաբանները կաւձաքար կանուանեն: Եւ կարգը ջրային Ժայռերուն ամենէն ընդարձակներէն մէկն է, մանաւանդ Թէ Թանձր կարգերուն վերջինը կրնայ սեպուիլ, անանկ որ շատ տեղ ասկէ ետքը ձեւացած հողերը աս կարգը գեռ չեն կրցած ծածկել. այս կազմութենէն են

Ինկիլթէոսայի մէկ մասը , Ֆրանսայի հիւսիսային ու հարաւային մասերը , Սպանիայի հիւսիսային կողմը , Պալէստինայի ու Սիկիլիայ կղզիներուն , Վերմանիայի , Վալիցիայի , Փոտոլիայի , Վարպաթլեաներուն , Եհաստանի , Խրիմու , Յունաստանի ու Բորուոց երկրին մէկ մասը բոլոր աս կարգի հողովը ձեւացած են . գտնուած է նաև Տանիմարքա , Շուէտ ու Իսլանտա :

Վիսաւորապէս երկու կազմութիւն կը բաժնուի կանաչ կոպիճ ու կաւճաքար . կոպիճը որ վարի կազմութիւն է սովորաբար աւազոտ ժայռերով ու հաստ կրաքարով կը ձեւանայ , և իր յատուկ նշանն է մէջը ցանուած կանաչ նիւթը՝ որ երկթի քայլախազուտ ու փոսփորուտն է . ասիկայ այնչափ առատ է որ բոլոր խաւն ալ կանաչ կ'երեւնայ , անոր համար կանաչ կոպիճ կ'ըսուի :

Կոպիճը առանձին քիչ անգամ հաստը խաւեր կը ձեւանայ , հապա շատ անգամ կաւային ու մարնային թանձր խաւերու հետ միացած կ'ըլլայ , որոնք նոյն իսկ կոպիճին կը յաղթեն . աս կաւային խաւերուն մէջն գտուած են անուշ ջրի ժժմուկներու ձկներ , ու ցամաքային կենդանեաց մնացորդներ . ժժմուկներուն մէջ երևելիներն են ճախնային ու գետային ըսուածները . իսկ ողնաւոր անասնոց մէջ կոկորդիլոս , Իկանոօն , ու մեծամողէս ըսուածները . աս կենդանիները գտուած են Ուէլփեան ըսուած խաւին մէջ , որուն բուն տեղն է Ինկիլթէոսայի Սրասէքս կոմսութեան Սուէլտս ըսուած նահանգը : Երկէ զատ կը գտուի նաև Տորթիլր , Հեմիլր , Պէրքշիլր գաւառները , ու Սրասէքս , Վէնթ ու Սըրրի ըսուած կոմսութեանց մէջ : Ֆրանսայի մէջ ալ հիւսիսային , հիւսարևելեան ու հիւսարևմտեան կողմերը :

Կաւճաքարի խաւը առջինէն աւելի թանձր է , և աւելի ընդարձակ տեղ բռնած է . ասիկայ ալ գլխաւոր երկու կը բաժնուի , մէյմը անիկայ որ բուն կաւճի պէս ճերմակ կակուղ ու փխրուն կ'ըլլայ և մատիտի պէս կը գծէ , ու

Սպանիայի բուն կամ կաւճաքար կ'ըսուի . մէյմն ալ բոլորովին պինդ , քար ու մարմարիոն դարձած , որ զանազան գոյներ ալ կունենայ , մանաւանդ դեղին . ասոնք ալ բուն կաւճաքար կ'ըսուին ու իրենց մէջ գտուած կաւճի բրածոյներովը ուրիշ տեսակ մարմարներէ կ'որոշուին . աս պինդ խաւը աւելի վարի կողմն է . ընդ հակառակն կակուղ ու փխրուն կաւիճը վերի :

Կաւճի խաւը Փարիզու շրջակայքէն կը տարածուի Սոնթրոյ , Սոչիլիյոն , Փրովէն , Սէզան , Սոնմիլայ , Լափէրնէյ , Պուլէ ու Սիգոր . Շամիանեի գաւառին մէկ մասին անբերութեան պատճառն ալ զուտ կաւիճն է , որ երբեմն շատ խոր ալ կ'ըլլայ : Ստորին Սէն նահանգէն ինչուան Ստորին Վահանգները բոլոր գետնին երեսը կաւիճ է , ու շատ տեսակ կը բաժնուին . Լալեան լեռներուն ու Սիլբերկրական ծովուն եզերքը եղած լեռներուն մէջն ալ կաւճաքարի լեռներ կը գտուին . կը գտուին նաև Վալիցիայի , Փոտոլիայի , Սոլիւնիայի ու Իթուանիայի մէջ . Յունաստանի մէջ զանազան գոյներովը կ'ելլէ . Իբանանու գօտիներուն մեծ մասն ալ կաւճաքար է :

Կաւճաքարի խաւին մէջ՝ յուրասեան խաւին մողիտի ցեղին տեղը կը սկսին երևնալ շանաձկան տեսակները որ սրաւ կ'ըսուին . բայց ասոնք հիմակուաններէն շատ մեծ եղած պիտի ըլլան . որովհետև աս վերջինները 10 մետր մեծութիւն ունենալով , իրենց ակոսյները 4 կամ 5 հարիւրորդամետր բարձրուի և 5 կամ 6 հարիւր լայն արմատ ունին . իսկ հին ատենէն մնացած ակոսյներուն բարձրութիւնն է 12 հարիւր . անոր համեմատ հաստութեամբ . որով այսպիսի ակոսյ ունեցող կենդանին պէտք է որ 20 կամ 25 մետր մեծութիւն ունենայ , և բերնին բացուածքը 3 մետր ըլլայ : — Բայց նոյն խաւին մէջ սողուններէն ալ շատ անուանի է Սողէս Սաէսթրիխի ըսուած կոկորդիլոսը՝ 8 մետր մեծ , ու 1 1/2 մետր գլխով կենդանին :

Սերին երկրորդական կարգը օգտաւ

Թուշող սողուն մըն ալ է (Ի)ևամանտն կամ Թուշագլուխ ըսուածը, որ մեծ ջղջկի կը նմանի, ու խոշորը 15 ոտք կ'ըլլայ. վիզը երկայն, կտուցն ալ շատ մեծ է ու սուր ակուններ ունի, մարմինը թեփով պատած, առջի երկու թևերն ալ հաստ կաշիով. աս ալ վերիններուն պէս լըճերու մէջ ու գետերու բերան կը բնակի եղեր յուրասեան խաւերուն ձևացած ատենը: Ըստ հրաշալի կենդանեաց կմախքներուն հետ մէկտեղ կը գտուի նաև շատ կուաքար, որն որ նոյն կենդանեաց աւելորդն ըլլալուն տարակոյս չկայ. որոնց մէկ տեսակն ալ է հոսն ըսուածը որ է Թուշոց ծիրար, որուն անհատնում շտեմարանները կը գտուին Պերուի մօտ հարաւային Սվիտանոսին քանի մը կըղզեաց մէջ: Սողոց կմախքներուն հետ մէկտեղ կը գտուի նաև կաղմար ըսուած ձկան մեղանի պարիը, հիմակուաններէն շատ մեծ. ասոր մէջի մեղանը նոր բռնուած ձկներէն ելածին պէս աղէկ է ու թանաքի տեղ կը գործածուի:

Սարին երկրորդական կարգի կոպճի խաւերուն մէջ կը գտուին քանի մը տեսակ կենդանեաց ոտնատեղիք ու հետքեր, ինչպէս են Վերմանիայի ու Սիւցեալ պետութեանց մէջ գտուածները. առջինները չեն գիտցուիր ինչ ցեղ կենդանեաց ըլլալը. բայց ետքինները Թուշոց ոտքերուն ձևը ունին ու Թուշաս հետք կ'ըսուին, ու շատ ցեղ կը բաժնուին. բայց ամէնն ալ կորսուած են: Ըստ կարգիս մէջ գտուած են նաև հերոն, Լրագիլ ու Վաջահաւ ըսուած հիմակուան թռչունները:

Սարին երկրորդական հողերուն մըշակութիւնը ու պտղաբերութիւնը իրենց դիրքէն ու բաղադրութենէն շատ կերպ կը զանազանի. որովհետև որ երբեմն ընդարձակ դաշտի պէս տափարակ կ'ըլլան, երբեմն ալ զառ ՚ի վայր կողեր, երբեմն ալ բուն լեռներ կը ձևանան. բայց ընդհանրապէս լեռ ձևացած խաւը խատուտիկ կոպիճն ու լիսն է, իսկ յուրասեան ժայռերը ընդարձակ դաշտեր են, տեղ տեղ բարձր կողերով:

Ըն երկիրներն որ լիսսի կրաքարով

ձևացած են, սովորաբար բերրի կ'ըլլան, որովհետև աս կրաքարը կարծր ըլլալուն ջուրը բոլորովին չծծեր ու չուծուիր. ուստի անցողական կրաքարերուն յատկութիւնը կ'ունենայ: Իսկ ուր որ կոպիճն ու մարնան շատ է, պակաս կ'ըլլայ պտղաբերութիւնը, բայց զասոնք ալ լաւցընելը դիւրին է:

Իսկ յուրասեան հողերը տարբեր են. շատ անգամ բոլորովին անբեր կ'ըլլան, մանաւանդ ընդարձակ դաշտերը, որոնց մէջ գետեր առուակներ նաև լճացեալ ջուր մ'ալ չգտուիր, հապաքարուտ ժայռուտ անապատ մը կը նմանին, բոլորովին չորցած ու ցամքած. ասոր պատճառն յուրասեան ժայռերուն այրերն ու ձեղքուածներն են, որ բոլոր ջուրը նոյն ձեղքերէն կը կորսուի ու առուակ մը չձևանար. և հողուն տակէն անթափանց խաւի մը հասնելով ստորերկրեայ առուներ կը ձևանան. ասոր յայտնի նշանն է, նոյն ժայռերուն ձորերուն մէջ եղած առատ աղբիւրներն. մէյմը աս պատճառաւ նոյն ձորերն ալ անհամեմատ պտղաբերութիւն մը ունին, մէյմըն ալ որ աս ձորերուս երկու կողերը կրաքարի, աւազի ու քիչ շատ կաւային խաւեր են, որոնց խառնուրդէն լաւ բուսական հող կը ձևանայ: Յուրասեան դաշտերն ալ կրնան արդուացի ջրհորներով պտղաբեր ըլլալ, որովհետև որ ասոնց տակը անվրէպ ստորերկրեայ առուներ կը գտուին, և մանաւանդ ան տեղուանքը որ դարվար դիրք մը ունին ու իրենցմէ տակի խաւը անթափանց է, ու մօտ ձորերը աղբիւրներ կը գտուին:

Գ. Սարին երկրորդական հողը ինչպէս ուրիշ ամէն ջրէ առաջ եկած կարգերը, կոպճէ, կաւէ ու կրաքարէ կը ձևանան որոնք բոլորը մէկէն հիմակուան երկրաբանները կաւաքար կանուանեն: Ըստ կարգը ջրային ժայռերուն ամենէն ընդարձակներէն մէկն է, մանաւանդ թէ թանձր կարգերուն վերջինը կրնայ սեպուիլ, անանկ որ շատ տեղ ասկէ ետքը ձևացած հողերը աս կարգը դեռ չեն կրցած ծածկել. այս կազմութենէն են